

# Լ Ե Չ Ո Ւ

ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ ԱՄՍՕՐԵԱՅ

Ճամարից, բարին ու գեղեցիկը խնդրելով  
միակ վախճանն է մտադրու :

Ո . Ս . Տ .

ԽՄԵՐԳԻՐ-ՏԷՐ

Հ. ՍԵՐՈՎՐԷ ՅԵՐՎԵՆԱԼ



ՓԵՏՐՈՒԱՐ. — ԹԻՒ 2

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն


Կրօնական : Աստուած : — Մանկավարժութեան կրթնա-  
կան վարդապետութիւն : — Լեզուաբանական. Հայկական Զ :  
— Թուրք լեզուին արձատ : — Բնականական համակ մը : —  
Հնդկերոպական հախածամանակ : — Բանաստեղծական. Այլի  
մօր մը վերջին ամբաներն : Պանդխտին գիտեր . Փառք ու փո-  
ւի . — Սխալ գործածութիւնն արդի լեզուիս մէջ : — Ազգ : —  
Գասխարակութիւն :


Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՍԼԵԱՆ

(Սրահան)

1887





ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

Ամսօրեայ ուսումնաբերքիս արեգինն է կանխիկ կէս  
Օսմանեան ոսկի : Թղթասարի ծախիւք վարսուն արծաթի դա-  
նեկան : Առ անձինն կը վանառուի հինգ դանեկանի :

Բաժանորդ գրուիլ ուզողները դիմելու են առ Ա. Պիպեռ-  
նեան, Պոլիս՝ Յակոբեան խան, Թիւ 14 : Նաեւ Խմբագրութեան  
անկ եղող գրութիւնք պէ՛տք են ուղղուիլ մի եւ նոյն տեղն՝  
Խմբագրին հասցէի :

Հրատարակային քերքերէ կը խնդրուի փոխանակել :

ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ ԽՄԲԱԳՐԻՆ

|                                    |            |
|------------------------------------|------------|
| Հնդեւոպական Նախալեզու              | դանեկան 20 |
| Հայական՝ Բ. (Գերմ. լեզուա)         | » 30       |
| Յուսիկեայ պատասխանատուութիւնք      |            |
| Ա. եւ Բ. (Յունարեւելք քարգմանուած) | » 5        |

Այս գործերն ստանալ ուզողները կրնան դիմել Պիպեռնեան գրատուն  
Պոլիս՝ Յակոբեան խան, քիւ 14 :

# Լ Ե Չ Ո Ւ

ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ ԱՄՍՕՐԵԱՑ

## Ա Ս Տ Ո Ւ Ա Մ

Մարդկային ազգին ամէն կրօնք կը հաւատան թէ Աստուած կայ, սակայն կան գիտութիւնք որ Աստուծոյ գոյութեան սոյն ընդհանուր գաղտփարը կ'ուզեն լսախտել եւ կը ջանան համոզել թէ մարդիկ ցարդ մոլորած էին գերբնական արարիչ էակի մը հաւատալով: Այդ մարդկային հպարտութեան հետեւութիւնն է, որ իւր գիտութեամբ կը պրօծէ թէ ամենայն ինչ կրնայ ըմբռնել, որով կը յանդիմանի մերժել ամէն ճշմարտութիւն զոր իւր հաստատութենէն վեր կը գտնէ: Սակայն կը ստիպուի իւր անկարողութիւնը խոստովանիլ, երբ գիտական հետազօտութեանց վերջն հասնելով՝ փոխանակ իրաց վիճակն աւելի լուսաւոր ըմբռնելու՝ թանձրագոյն մթութեամբ կը պատի եւ երկրայութեանց բաւզին մէջ կը մոլորի կը մնայ եւ եթէ չի խոնարհիր հաւատոյ ջահն առջեւէն կրել՝ ելից ճամբայ չի կրնար գտնել: Թէ արդեամբք այս է վախճանն ամէն Աստուծոյ գոյութեան դէմ մաքաւող գիտութեանց՝ պիտի տեսնենք յաջորդ յօգուածոց մէջ:

Մենք որ Աստուծոյ գոյութեան վրայ պիտի ճառենք՝ կրնանք վստահութեամբ համարիլ թէ մեր ընթերցողաց մէջ չկան այնպիսիք, որոնք իրենցմէ դուրս գտնուող աշխարհիս կամ նոյն իսկ իրենց անձին իրական գոյութեան վրայ սարակուսին: Արդ պատճառականութեան (causalité) օրէնք — որ կ'իշխէ ամբողջ աշխարհաց մէջն էական վրայ, որով ստունք իրարու ազդեցութեան ներքեւ եւ մէկ մէկու յարաբերութեան մէջ կը գտնուին — կը ստիպեն զմեզ ընդունիլ՝ որ եթէ այժմ կայ սկիզբ ունեցող իր մը, հարկաւ կար երբեմն ա-

սոր սկզբնաւորութիւն տուող ուրիշ իր մըն ալ։ վասն զի ինքնին սկսիլ անկարելի եւ անըմբռնելի է։ Իսկ եթէ նա եւս սկիզբ ունէր, ի հարկէ ունէր նաեւ իւր սկզբնաւորիչն, եւ այսպէս ահա սոյն աղերսականութիւնը բռնադատուած ենք շարունակել, մինչեւ որ հասնինք վերջապէս անսկիզբն իրի մը որ առաջին սկիզբն կամ նախորդն է ամէն յաջորդ իրականութեանց։ Իսկ այս անսկիզբ իրն կամ աշխարհիս մէջ է կամ անկէ դուրս։ այսինքն աշխարհիս միւս իրաց հետ կամ էտպէս նոյն է կամ անոնցմէ տարբեր է էութեամբ։ Առաջին կարծիքն որ մոլորական է՝ ունին Նիւթալիստ (materialiste) եւ Համասուածեանք (panthéiste)։ Մենք սոյն ազանդաւորաց մոլորութիւնը ցուցնելով՝ Աստուծոյ գոյութեան կ'ուզենք նախ ժխտական սպացոյց մը տալ։

Նիւթալիստիկ ազանդն կամ նիւթականութիւնն միայն նիւթ ու զօրութիւն կ'ընդունի, ամէն աննիւթական էակի գոյութիւնը կ'ուրանայ, սրով էական տարբերութիւն ընաւ չի գտներ մարդու եւ անասնոյ մէջ։ Արդ սոյն նիւթապաշտ ազանդաւորք<sup>(1)</sup> կը պնդեն, թէ լոկ նիւթն հանդերձ յասկարիւններովն կամ անուանեալ զօրութիւններովն հիմն ու սկիզբն է ամէն անկենդան ու կենդանի, զխտակից եւ անգիտակից էակաց։ Ասոնց կարծեաց համեմատ՝ նիւթն է ճշմարիտ բացարձակն (absolu), որ անստեղծ ու անեղծ է։ Նա տարրախօսական-բնագիտական օրինաց համաձայն՝ գործարանաւոր եւ անգործարանաւոր էակաց զանազան միաւորումները ստակաւ մինչեւ մարդ կատարելով՝ ստեղծական ամենակարող զօրութիւն մը կը յայտնէ անդադար։ Ըստ այսմ նիւթապաշտք սոսկ նիւթական էութիւն գիտեն, հոգի չեն ճանչնար, եւ աշխարհէս գատ եւ վեր Աստուած մը ընաւ իսկ ոչ։ վասն զի ասոնց վարդապետութիւնը լոկ զգալեաց եւ ազդականաց կը շնորհէ իրականութիւն, իսկ իմանալեաց հաւատքը՝ մարդկային մտաց խանդարում ու մոլորութիւն

(1) Ասոնց ամենահին աւաջնորդք էին Դեմոկրիտ եւ Եպիկուր եւ այլք եւս, որոնք լոկ նիւթական զօրութեամբ կը փորձէին բնական ու հոգեկան երեւոյթները մեկնել։ Անցած դարու մէջ նման վարդապետութիւններ կը քարոզէին յասկապէս Հանրագիտականք (encyclopédiste). քնդամուտայէս նոյն անիմաստեանք կը քաջեն նաեւ արդի բնագիտականք. այսպիսի են Կ. Յօկլ, Պիլաներ, Մոլեշոթ եւ այլք։

համարելու կը յանդգնի: Ինքնին յայտնի է վերջապէս՝ որ նիւթականաց խորհելու եղանակին հետ ոչ եւս կը մնայ մարդու անձնիչխանութիւնն ու ազատութիւնն, չի մնար պատասխանատուութիւն, չի մնար արդիւնաւորութիւն կամ պարտաւորութիւն, չի մնար կատարելագործութեան ձկտում:

Ահա ասոնք են հիմնական վարդապետութիւնք նիւթականաց: Գալ հեղու կը սկսինք ցուցնել թէ որչափ այդ սուսմունք զուրկ են իմաստէ եւ խախուտ:

(Շարունակելի)

## Մ Ա Ն Կ Ա Վ Ա Ր Ժ Ո Ւ Թ Ե Ա Ն Շ Ի Մ Ն Ա Կ Ա Ն

### Վ Ա Ր Գ Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

Ինչպէս ամէն գիտութիւն նոյնպէս մանկավարժութիւնն ունի իր հիմնական վարդապետութիւններն, որոնք իբրեւ անդրդուելի սկզբունք անհրաժեշտ կարեւոր են իրեն՝ ինչպէս ուղեցոյց՝ ճանապարհորդին եւ կողմնացոյց նաւավարին:

Արդ այս նկատմամբ լուծուելի խնդիրներէն ամենակարեւորն է հաստատել մանկավարժութեան վախճանն: Ոչ ոք կ'ուրանայ թէ նա ունի նպատակ մը, սակայն ասոր նկատմամբ նոյն կարծիքն ամէն մանկավարժք չեն տածեր:

Ըստ սմանց՝ դաստիարակութեան նպատակն է մարդկային հնարաւոր կասարեչութեան հասցնել զմանուկն: այսինքն մարդու բնութեան մէջ գտնուած ամէն կարողութիւններն այնչափ զարգացնել, որ տղան տակաւ կասարեալ մարդ ըլլայ: Ուստի եւ այս կարծեաց վարդապետք՝ մանկավարժութեան իբրեւ գաղափարական կամ վերջին վախճան կը հռչակեն՝ մարդկութիւնն (humanité):

Այդ վարդապետութիւնն ստուգիւ ճշմարիտ է բայց սմբողջ չէ: Եթէ գիտութիւնն ազահովութեամբ կարենար ցուցնել թէ լոկ նիրախան արարած մին է մարդ, բոլորովին զուրկ հոգեկանութենէ, նոյն վարդապետութիւնն անստղիւտ կրնար համարուիլ: Վասն զի ինչ աւելի բարձր վախճան կըրնար մարդն ունենալ՝ եթէ ոչ տակաւ կրթուելով մինչեւ այն աստիճան բարձրութեան հասնիլ որ կարենայ կասարեալ


մարդ կոչուել: Բայց որովհետեւ Հաւատք կը վարդապետեն թէ մարդ հոգեկան մաս մըն ալ ունի, ստիպուած է Գիտութիւնն զայն յարգել՝ ցորչափ անկարող է ցուցնել թէ սխալ է այն վարդապետութիւնն, եւ մեր համոզման համեմատ՝ երբեք պիտի չկարենայ այդ սպառնոյցը տալ, քանի որ անկարելի է հոգւոց (լոկ իմանալի) աշխարհի մը գոյութիւնն ուրանալ կամ չգոյութիւնն հաստատել: Ուրեմն մանկավարժութիւնն՝ եթէ չ'ուզեր վախճանագութիւնը ըլլալու վտանգին մէջ գտնուել, պէտք է սկզբամբ ընդունիլ եւ արդեամբ նոյն իսկ յանձն առնուլ մարդու ոչ միայն մարմինն այլ նաև հոգին կրթելու պաշտօնն: Եւ դարձեալ որովհետեւ Հաւատք կը սորվեցնեն թէ մարդու հոգին գերընտան Սրբաշի մը արարածն է՝ իրեն նման ստեղծուած, արդ Գիտութիւնն ցորչափ սոյն կրօնական վարդապետութիւնն ալ մերժել չի կրնար, անհրաժեշտ պարտքն է դաստիարակութեան՝ այնպիսի ուղղութիւն մը տալ սանին, որ սա զարգանալով տակաւ կարենայ նոյն սքանչելի ու ցանկալի վախճանին հասնիլ եւ վայելել բնագոյնական երանութիւնն:

Բայց նիւթակրօն մանկավարժք — որ զգալի աշխարհիս եւ աստի կենաց երանութեան միայն յարեալ են՝ չընդունելով լոկ իմանալի աշխարհ, հանդերձեալ կեանք, հոգի եւ անմահութիւն — կ'աշխատին այնպէս եւ այնչափ միայն դաստիարակել զմանուկն, որ մեծնալով կարենայ աշխարհիս վրայ եւ ընկերութեան մէջ երջանիկ կեանք մը վարել: Այսպէս նիւթապաշտք. իսկ բնապաշտք աւելի խոհեմ գտնուելով՝ մարդու կատարելութեան համար քարոյշական կրթութիւն մըն ալ կարեւոր կը համարին, ուստի եւ հանդերձեալ կենաց մէջ տրուելիք հատուցման հաւատքն արծարծել կ'ուզեն աշակերտին սրտին մէջ: Ասոնք յանձն կ'առնուն հետեւապէս որ շատ ընդհանուր կրօն մը վարժարանաց մէջ աւանդուի, այսինքն քանի մը լոկ տեսական վարդապետութիւններ, զորոնք սակն դաւանանք առանց ընդդիմութեան կրնան ընդունիլ: Բայց կը սահանջեն որ գիտութիւն ու կրօնք բնաւ չմիջամտեն իրարու վարդապետութեանց: Գարձեալ այս մանկավարժներէն ոմանք, ինչպէս Հերպարթ, կը

պահանջեն որ մանուկն իրեն հաւնար միայն կրթուի, այսինքն լոկ ինք զինք խնդրէ, սոսկ իւր անձին շահուն խնամ տանի: Իսկ այլք, ինչպէս Շլայերմախեր, աւելի ընկերասէր գըտնուելով, լաւագոյն կը համարին տղուն սիրտն այնպէս կըրթել, որ յետոյ հասարակութեան օգուտն ալ նկատէ:

Սակայն, մեր հաստատ համոզման համեմատ, այս վարդապետութիւնք փնասակար են թէ՛ մարդու առանձինն եւ թէ՛ մարդկային ընկերութեան: Վասն զի նախ կենցաղոյս մէջ լաւ կեանք վարելու յարմար որպիսի կրթութիւն թէ՛ ստանայ մանուկն եւ տակաւ որչափ բարձր ծանօթութեամբք միտքն ալ հարստնայ, մարդու ազնիւ բարքն՝ ասոնց միջնորդութեամբ միայն՝ առանց հանդերձեալ կենաց եւ հաստուցման կրօնի՝ հաստատութիւն եւ տեւականութիւն ունենալ չի կրնար. քանզի գիտութիւն ու կրթութիւն բաւական չեն կրից ու մոլութեանց սաստիկ հովերուն երկայն ժամանակ դէմ դնելու: Նոյնպէս կրօնի շատ ընդհանուր եւ լոկ տեսական ուսմամբ՝ ազէտ կը մնայ աշակերան այն կարեւոր միջնորդաց որոնց անհրաժեշտ պէտք ունի բարոյական երկարատեւ ու դժուարին պատերազմին մէջ, զոր կը կրէ որչափ կ'սպրի: Դարձեալ Հերոլարթի անձնասիրական կարծիքն մարդու բարոյական ոյժը կը ջլատէ, կը զրկէ զանիկա անձնուիրութեան վեհ ու վսեմ առաքինութենէն եւ ընկերակցութեան բնածին միտութեան դէմ՝ կը ստիպէ գործել. վերջապէս նաեւ Շլայերմախերի լոկ ազգասիրական դաստիարակութիւնը կրնայ մեծ վտանգ ծնանիլ՝ բուն իսկ ազգին յառաջդիմութեան խոչընդոտն դնելով. վասն զի առհմային ամբարտաւանութիւնը կը տածէ եւ կը վրիպեցնէ մեծամեծ բարութիւններէ, որոնք միջազգային հազարդակցութենէ կը ծնանին:

(Շարունակելի)



## Հ Ա Յ Ա Կ Ա Ն Ք

## Զ

## Նախալեզուեան ցի—զի

Այդ հնչող կոկորդաշունչ թաւ ձայնն, — որուն նախալեզուեան գոյութիւնն ասահովութեամբ կը հետեւի քոյր լեզուաց զայն կրկին ձեւով՝ այսինքն մերթ իրբեւ զ եւ մերթ իրբ ն աւանդելէն, — դուստր լեզուներուն մէջ նաեւ նախնական (դհ) կերպարանօք կ'երեւայ: Այսպէս Հնդկին զայն սկզբնական հնչմամբն (հարկաւ մէկ տառով) աւանդելէն զաս երբեմն, հասարակօրէն լսի ն շնչով պահած է՝ նախաձայն զ կոկորդաականն սահելով լյնպէն վերջ: Լատինք նոյն ձամբուն հետեւած են. վասնզի իրենց ն շունչը նախալեզուեան ցի բաղադրութեան մէկ մասն է: Յոյնք նոյն յօդուածոյ ձայնն ընդհանրապէս չ տառով կը ցուցնեն, որ երբեմն թերեւս նախալեզուեան բնիկ հնչիւնն ունէր, զոր այժմ, ինչպէս գիտենք, չունի: Իսկ Գերմանացւոց հնագոյն գաւառականներուն մէջ նոյն բաղադրութիւնն իւր հաստատուն մատովն՝ լսի ցով պահուած է: Այս վերջին երեւոյթը կը դիտուի ինչպէս մեր նոյնպէս ուրիշ քոյր լեզուաց մէջ, որպիսի են Զանդիկք, Պարսիկք, Սլաւք եւ այլն: Բայց մերինին նման կան նաեւ այլ լեզուք, որոնք ցի բաղադրութենէն Զ ձայնն ալ յառաջ բերած են, այսպիսի են դարձեալ Սլաւք, Զանդիկք եւ Պարսիկք:

Արդ հոս պէտք ենք նախ խնդրել համառօտիւ՝ թէ նոյն նախնական ձայնն ինչպէս կրնար կրկնաձեւ երեւալ: Այս երեւոյթին մեկնութիւնը չի կրնար արուիլ բնապէս՝ նախալեզուին մէջ հնչմամբ տարբեր կրկին ցի ընդունելով. վասնզի նախնական ձայն մը իւր սկզբնաւորութեան պահուն՝ կրկնակերպ հնչուիլ անկարելի էր: Ուրեմն լեզուախօսական օրինաց համեմատ մեկնելու ենք՝ համարելով հաւանօրէն թէ զի՛ նախ իւր շունչը տուժած է եւ յետոյ մնացած զ՝ կամայս սկզբնական ձայնով պահուած է եւ կամ, անտարակոյս կից դանտուղ

ձայնաւորաց ազդեցութեան տակ, Չ ձայնին նուազած<sup>(1)</sup> է տակաւ: Այս մեկնութեամբ դիւրաւ կ'ըմբռնուի նաեւ երբ կը տեսնենք՝ որ միեւնոյն մայր ձայնը միեւնոյն դուստր լեզուի մէջ այլեւայլ ձայներու բաժնուած է նուազմամբ: Օրինակի աղագաւ նոյն խնդրական հնդերոպամայր զի ձայնը մեր մէջ տակաւ գ, ձ, ջ, զ հայ դուստրները ծնած է, անտարակոյս երեք վերջիներն ոչ ուղղակի մօրմէն այլ իրարմէ ծնաներով հետզհետէ՝ թէեւ առանց մեռներու միատեղ ապրելով:

Այս խնդրոյ վրայ հերիք է այսչափս, վասնզի աւելի ընդարձակ խօսիլ տեղւոյս չէ: յաջորդ հետազօտութեան անցնելով կը յայտնենք նախ՝ թէ մեր Չ ձայնն ըստ օրինի կամ ընդհանրապէս նախալեզուեան ցի յօդուածին ծնունդ է, հետեւապէս քոյր լեզուաց այն ձայներուն հետ կրնայ համեմատուիլ, որոնք նոյն մայր ձայնէն ծնած են: Այսինք մեր վարդապետութիւնն ստոյգ օրինակներով հաստատել:

Այս նկատմամբ առանձինն մտադրութեան արժանի է ծանօթ գ նախդիրն, որ սկզբնալեզուին յիշեալ բաղադրութեան սերունդ է, ինչպէս երեւան պիտի գայ քոյր լեզուաց համեմատութենէն ստորեւ: Սակայն սոյն գ մասնիկը չբաղդատած, քննենք նախ մեր լեզուին մէջ ունեցած զանազան գործածութիւններն:

Արդ գ նախդիրն քերականական չորս կիրառութիւններ ունի: Ծանօթ է նախ որ (անորոշ) հայցական հոլովին աւելի որոշողութիւն կը տրուի երբ վրայ գայ գ նախդիրն, թէեւ ոչ այնչափ որոշիչ որչափ թերեւս սաստկացուցիչ է զօրութիւնն, վասնզի բուն որոշողական ոյժ յօդն ունի: Դարձեալ բացառական ու գործիական հոլովներու սկիզբը գալով՝ անոնց նշանակութիւնը գոնէ երբեմն մեծապէս կ'այլայլէ, որոնք այնուհետեւ պատմական ու պարտական անունները կ'անունուն վայելչապէս: Վերջապէս գ ներքոյականէն<sup>(2)</sup> ալ առաջ

(1) Նուազում կը կոչենք այն ամէն փոփոխութիւն, որ նախնականին այլայլութեամբն յառաջ եկած է:

(2) Բացառականն ու ներքոյականն աննախդիր էին նախապէս, եւ յետոյ միայն վրայ եկած են ի, յ նախդիրներն իբրեւ որոշիչ, որոնք հար-

կրնայ երեւալ, թէ եւ բանասէրք ցարդ նոյն հորին, եթէ չենք սխալիր, իբրեւ սեռական կամ արական ուզած են ըմբռնել: Արդ այս չորս քերականական գործածութեանց մէջ իբրեւ հորվակերտ եւ այն՝ նաեւ անջատական ու կրկնական նախադիր գործածուելով՝ յայտնապէս կը ցուցուի թէ զ՝ ցուցիչ կամ որոշիչ ու սաստկացուցիչ (այս վերջինն աւելի զգալի է երբ կրկնութեամբ գործածուի) զօրութիւն ունեցող զերանունական արմատ մըն էր նախապէս, եւ հայ լեզուն տակաւ զարգանալուն համեմատութեամբ՝ յարմար դատուած եւ ճարտարութեամբ գործածուած է՝ այլեւայլ հորվական յարաբերութիւններ նշանակելու: Ձ նախդրին ամէն հորվական գործածութիւններն ուշադրութեամբ համեմատողն՝ կը ստիպուի մեր սոյն կարծիքն հաստատել՝ չհարենալով նոյն նախդրին յատուկ նշանակութիւն մը տալ: Բազդատենք հետագայ օրինակներն, որոնց վրայ աւելի բացայայտ կ'երեւայ մինչեւ ցարդ ըսածնիս:

Հայցականին մէջ զ նախդրին վարած պաշտօնն յայտնի է ընդհանրապէս եւ առանձինն օրինակաւ մեկնելու պէտք չկայ: Օրինակի ազգաբա՝ Ուտել հաց եւ զհաց՝ նշանակութեամբ մեծ տարբերութիւն չունին եւ զհաց ձեւը տակաւին որոշեալ չի կրնար համարուիլ մինչեւ որ կից չունենայ դիմորոշ յօդ կամ ցուցական, ստացական անական մը կամ յատկացուցիչ. ուստի քանի որ չըսուի զհացս զայս, զհաց ձեւ, զհաց տոբային եւ այլն, հայցականին վրայ միշտ անորոշութիւն մը կը մնայ: Իսկ կը բռնադատուինք թերեւս որոշիչ զօրութիւնն գուցէ թէ բոլորովին զլանալ մեր նախդրին՝ եթէ նկատենք խօսքին մէջ առած ազատ դիրքն եւ ունեցած կերպ կերպ կրկնութիւններն՝ ինչպէս հետագայ օրինակները կը ցուցնեն. Չամենայն ինչ գիմ յիշէք, Չմահ ի մէջ բերել զկտակագրին. Լուաւ զձայն երգոց եւ զպարուց. Կապեցէք զգորս գոտս եւ զձեռս. Հեղին վարիւն զարդար. Չամենայն զժառայս իւր. Հաց զմեր կերիցուք: Սոյն նախդրին անկա-

կա սեղի կուսան երբ գանոնք ուրիշ նախդիր մը փոխանակէ, որպիսի է հոս գ. ուստի եւ զվիմի, գահի, գրարի ներքոյական են ճշդիւ ինչպէս ի վիմի, յահի, ի քարի, թէ եւ նշանակութիւնը փոքր ինչ այլալսած ըլլայ:

րեւորութեան կամ լոկ սաստկացուցիչ գորութեան նշան մը կրնանք իրաւամբ համարիլ, երբ կը տեսնենք նաեւ որ երբեմն զով (կամ ուրիշ սուրղ կամ շշող ձայնիւ) սկսած բառէն առաջ կրնայ զեղջուիլ. ինչպէս՝ Առին զէնս իւրեանց. Մերկացաւ զդեստն իւր. Զեղջելն եւ զրազկելն, եւ այլն:

Պատմականին տարբերութիւնը բացառականէն մեծ չէ ընդհանրապէս եւ ուրիշ լեզուաց հետ ալ եթէ համեմատենք, մեր ըսածն աւելի կը ստուգուի: Ասոնք, ինչպէս յայտնի է, մեր պատմական իմաստ ունեցող բայերուն (պատմել, ասել, խօսել, ճառել, տրտնջել, գոհանալ եւ այլն) բացառական (կամ սեռական) խնդիր կուտան եւ մեր պատմականն իրենց քով բացառական է գրեթէ միշտ: Զ նախդրին յիշեալ գործածութիւններն արդի լեզուիս մէջ վրայ նախադրութեամբ կը բացատրենք հասարակօրէն. իսկ երբ գրոց լեզուն կ'ըսէ ունել, առնուլ, ձգել զձեռանէ, կախել զփայտէ, կապել զորթոյ եւ այլն, նաեւ մեր աշխարհիկ լեզուն միայն բացառականով կրնայ զանոնք թարգմանել: Դարձեալ լոկ բացառական է զմ՞ հարցական մակրայն, որ՝ ինչչտի կերեւայ, իւր արմատական ի տարրը տուժած է զ նախդրին պատճառաւ՝ ուրեմն զմե՞զլմե, որ յայտնի է առիմն ձեւէն: Վերջապէս երթալ, յղել, առաքել զջրոյ, սճերուն մէջ լոկ տրականի ոյժ ունի զ, ուստի եւ յատուկ իմաստ մը չի յաւելուր: Բացառականի վրայ եկաց զ նախդրէն կրնանք միանգամայն հետեւեցնել թէ նոյն հոլովին էական չէր ի կամ յ եւ ասոնց չէր կարօտեր նա երբեմն:

Զ գործիականի վրայ գալով՝ տարածութեան (տեղւոյ ու ժամանակի) գաղտնար մը կու տայ նոյն հոլովին, որմէ կը բխեն այն ամէն մասնական տուումներն ու նշանակութիւններն որ կրնան զիտուիլ հետագայ օրինակներուն վրայ. Պատել, յածել զքաղաքաւ. Փարել զպարանոցաւ. Արկանել զանձամբ: Ասոնց եւ այսպիսեաց վրայ պարտականի իմաստը շատ զգալի է. սակայն այս որոշ նշանակութիւնն անորոշութիւն կը սկսի սուտուլ ուրիշ գործածութեանց մէջ, որպիսի են՝ Ելանել զմիմեամբ. Գլել զամենեքումբ. Անցանել զուանդութեամբ, եւ այլն: Դարձեալ զատ առում է երբ

կ'ըսուի. Զբաղել զիւրք. Անկանել զքնով. Գալ զգրովք, եւ այլն: Վերջապէս զմիջաւորը, զինն ժամաւն եւ զառաջեաւ: Արդ այս դանազան գործածութիւններն եթէ մէկն ուշի ուշով իրարու հետ համեմատէ, կարծենք սաստկացուցիչ զօրութենէ զատ սչինչ կրնայ տալ մեր նախըրին, որ գործիականի վրայ գտլով այս հոլովին նշանակութիւնն այլեւայլ կերպով եղանակաւորած է:

Երբ զ նաեւ ներքոյականի վրայ կու գայ, նշանակութիւնը գրեթէ նոյն կը մնայ եւ կը գործածուի սոսկ իրրեւ խնդիր հարկանել, զարկանել բայերուն. զոր օրինակ զվիմի, զգետնի, զահի, զամօթի, (ծափ) զծափի եւ այլն:

Արդ այսչափ գործածութիւններն համեմատելէն ետեւ՝ կրնանք ապահովութեամբ վճռել թէ զ իբրեւ հոլովակերտ նախդիր ըլի սաստկացուցիչ մասնիկ մըն է:

(Շարունակելի)

## ՅՈՒՐԲ ԼԵԶՈՒԻՆ ԱՐՄԱՏԲ

Որպէս զի թուրք լեզուի հետազօտութեան ատեն մեր բռնելու ընթացքն ուղիղ ըլլայ եւ կարենանք ապահովութեամբ մեր վախճանին հասնիլ, քննութիւնն այն տարերաց վրայ միայն պէտք ենք ամիտօրէն՝ որոնք թուրք լեզուի սահմանին մէջ բովանդակուած են: Այսինքն մեզի ծանօթ թուրք բարբառը քննելու ենք նախ ինք իրեն՝ առանց համեմատութեան բերելու այն լեզուներն, որոնք անոր հետ մերձաւոր կամ հեռաւոր յարաբերութիւն ունին, այն ատեն միայն սաստնց դիմելով՝ երբ ազգակից լեզուաց բազդատութիւնն անհրաժեշտ է ճանչնալու համար թուրք տարր մը որ շատ աղաւաղած է: Այս կերպով քննել զիւրին է ընդհարապէս թուրք-թաթարական լեզուներն եւ մուրբելու վտանդն այնչափ մեծ չէ. վասն զի ատոնք իրենց յատուկ յօրինուածութեան շնորհիւ՝ հնդեւրոպական լեզուաց պէս չեն սլալիերպած, այլ իրենց նախնական վիճակը բաւական անեղծ պահած են:

Սկսելով արդ մեր քննութիւնն՝ առաջին հետազօտութեան նիւթ կ'առնունք ՚ ճայնն, դիտելով թէ սա որպիսի տարր է թուրք արմատոց բաղադրութեան մէջ (1) :

Թուրք լեզուն հայերէնի պէս չունի բառ որ ՚ ճայնով սկսի . ուստի եւ մեր քննութեան նիւթ պիտի մաստկարարեն նախ այն արմատներն որոնց մէջ նոյն ճայնը վերջատառ է :

ՔԱՐ խառնեղ (2) շատ գործածական արմատ մըն է եւ սոյն արմատաձեւ կիրառութենէն զատ նաեւ շատ ածանցներ ունի : Համեմատէ ֆարմաք, ֆարքմաք, ֆարքմաք եւ այլն, որոնք իրենց արմատական նշանակութիւնն եզրանուկաւորած են՝ յաւելական տառերուն աղբեցութեան համեմատ : Կայ նաեւ ֆարումաք կամ ֆարքմաք ( շոշափել, զննել ), որու իմաստի նմանութիւնն առաջնոյն հետ բաւական զգալի է եւ մենք չենք կարծեր որ անկէ տարրական տարբերութիւն ունենայ : Ստուգիւ խառնեղ մըն է շոշափեղն . իսկ այս վերջին նշանակութեան հետ ռուսաց բնութեան կը յարմարի նաեւ ֆարք ( թիզ ), որ դիւրաւ կրնայ ըմբռնուիլ իրրեւ շոշափում, վասնզի չարիւրու գաղափարն որով նոյն բառն յօրինուած է անշուշտ՝ միշտ կից ունի շոշափեղու գործողութիւնն (3) : Ազգային բանասէր մը ֆար (խառնել) արմա-

(1) Ինչպէս որ մեր նախորդ յօդուածին մէջ ակնարկեցինք՝ Թուրք բառերն հայաստա պիտի գրենք, վասնզի այս կերպով նոյն լեզուի ծայններն աւելի ճշդիւ կրնանք բացատրել . արաբական ճառերն այն ստեն միայն պիտի գործածենք երբ հարկն ստիպէ : Իսկ հայերէն գրերն հնչուելու են մեր զաւառակամին սովորական եղանակաւ, որ Թէեւ մետրապիան կերպը չէ, բայց եւ այնպէս զայն իբրեւ սխալ դասապարտելի զիտումեան նշան չէ : Ստուգիւ այդ ճառադարձական խնդրոյն լուծումը շատ դժուարին է՝ մանաւանդ գործնականին մէջ : Գալ հեղու միտք ունինք ասոր վրայ մեր դիտողութիւններն ընել յատուկ յօդուածով :

(2) Ունինք մենք ալ խար արմատ մը նոյնանշան, որ ճշդիւ նոյն է նաեւ հնչմամբ, որմէ խառն, խառնեղ եւ այլն : Այս արմատը մեր մէջ նուազ մեւ մըն ալ ունի խար, որմէ ելած են խառն, խռնեղ :

(3) Ընթերցողներէն ոմանք մեր այս մեկնութիւններն անհաւատարի գտնեն Թերեւ՝ կարծելով Թէ բառերու նշանակութիւնները կը բոնազրօսենք . սակայն այնպէս չէ : Մեծապէս կը սխալի մարդ՝ համարելով Թէ իւր նախնիքն ալ իրեն պէս կը մտածէին : Մեր նախահարք սկսած են ի-

աէն ուզած է հանել նաեւ քարը (կին) բառը, զայն իբրեւ անուշիկն նկատելով հարկաւ : Բայց նոյն բառին նախնական նշանակութիւնն ամուսնութեան հետ յարաբերութիւն չունի, այլ կը ցուցնէ միայն կնոջ այն հասակն որ թարմ ու դաւար երեւոյթը կորսնցուցած թուումս ջամքած է եւ ճշդիւ հակապատկերն է իրզ (աղջիկ) բառին, որ մատաղ օրիորդի մը առոյգ հասակը եւ պայծառ կարմիր դէմքը կ'ընծայեցնէ եւ իրզարմաք, իրզըւ, իրզմաք բառերուն հետ նոյն արմատն ունի :

Կրնայ խնդիր յուզուիլ թէ քար (խառնել) արդեօք ամենապարզ անլուծանելի ձեւ մըն է եթէ մանաւանդ ՚ր սահմանատառով (1) աճած ածանցական արմատ մը : Թէեւ այս խնդիրն ապահովութեամբ որոշել չկարենանք առ այժմ, սակայն երկրորդ դիպուածն շատ հաւանական է միշտ, այն ծանրակշիւ պատճառաւ նախ՝ որ ՚ր կամ առ յաճախ գործածուած ածանցիչ մասնիկ մըն է թուրք լեզուի մէջ, եւ երկրորդ՝ որովհետեւ մեր արմատին ածանցականութեան բաւական յայտնի նշան մըն ալ՝ քար (խառնել, կցել) արմատն է, որուն վերջապատ թ առամականն եթէ, իբրեւ ՚ր, լուի ածանցիչ տառ մը համարինք (ինչպէս մեծ վտահուլութեամբ կրնանք ընել՝ նկատելով այս վերջին տառին ալ ածանցական գործածութիւններն), կ'սենեանք ամենապարզ ձեւ մը ՚ա՝ խառնել, կցել նշանակութեամբ, որով կրնան հաւատար իրաւամբ յառաջ եկած ըլլալ թէ քար եւ թէ քար նոյնանշան ածանցականներն՝ երկու այլեւայլ սահմանատառիւք, որոնք ինչպէս նշանակեցինք, իբրեւ ածանցիչ մաս-

(1) Այսպէս կ'անուանենք այն տառն որ արմատի մը վրայ գալով անոր իմաստն զգալի եւ երբեմն անզգալի կերպով կը փոխէ : Նախալեզու, էջ 24.

նիկ մեծ դեր կը խաղան թուրք լեզուի մէջ:

Լիուլի ապահովութեամբ ՔԱՍ՝ արմատ մըն ալ կրնանք տալ թուրք լեզուի՝ այրիչ, տոչորիչ, չորնայ նշանակութեամբ, որուն պարզականութիւնն երկբայելի կը մնայ նմանապէս՝ ինչպէս ստորեւ պիտի տեսնուի: Արդ այս արմատէն ելած են թուրք երկու ծանօթ բառերն ֆարս (ցամաք) եւ ֆարս (սեւ, մութ)՝ համակ նոյն՝ թէ՛ ծագմամբ եւ թէ՛ ձեւով: Նաեւ հայերէն ցանախ նոյնպիսի արմատէ մը բուսած է՝ որ խարեչ, խորովեչ կը նշանակէ, տես Հնդ. Նախալեզու, էջ 112: Նոյնպէս լատիներէն terra (= tersa) երկիր, ցանախ, torreo խորովեչ բային հետ լծորդ է եւ ստոր արմատակից է հայերէն քարշամել, որ աւելի անեղծ պահած է հնդեւրոպական tars արմատը. Նախալեզու, էջ 56, 57, 63. Արդ թուրքերն ալ Հայոցս պէս չոր, ցանախ գաղափարները պատշաճապէս յօրինած են այրած իրի մը երեւոյթէն. վասնզի այրածն ստուգիւ կը չորնայ եւ միանգամայն կը խանձողի կը սեռնայ ընդհանրապէս: Մեր քննած ֆար արմատին նախնական այրեչ նշանակութիւնը կը կրէ for (կրակ, խարոյկ)՝ թէեւ ձայնաւորը նախնականութենէն փոքր ինչ այլալլած է: Ինչպէս վերագոյն տեսան ընթերցողք, մենք այս արմատին հետ կը կապենք նաեւ ֆարը (կին) բառը, իբր ցանախայ, քարշամելայ: Բայց կայ ուրիշ կարեւոր բառ մըն ալ, որուն վրայ խառար, մրուրխն գաղափարները կը նշմարենք եւ դարձեալ նոյն արմատէն կը հանենք եւ է ֆար (ծիւն), որ՝ ստիպուած չենք ընդունիլ թէ նախնի թուրքերուն վրայ այն տպաւորութիւնն ունեցած է, զոր այժմ կրնայ ընել երբեմն իւր փայտուն սպիտակութեամբ՝ երբ իբրեւ սպիտակափայլ պաղպաջուն գորգ մեր լեռներն ու դաշտերը կը ծածկէ: Հիւսիսարեւակ թուրքն ընագաւառին մէջ կը դիտէր ձիւնն յաճախ իբրեւ մրրկայից բխարեւ երեւոյթ մը, որ բոլոր բնութիւնը կը խռովէ ու մքով կը պահէ: Ձիւնաբերքէն սոյն տպաւորութիւնը կ'ընդունէր իմաստաւէր թուրքն եւ զայն կ'անուանէր ֆար, որ բուն մրրիկ կը նշանակէ, ինչպէս որ այս վերջին հայերէնն ալ մրուր բառին նուազականն է<sup>(1)</sup>:

(1) Դարձեալ մրուր՝ կրճատ կրկնութիւնն է մուր բառին, որ նուազումն

— Թուրք լեզուն վերոյիշեալ ֆար արմատին նուազ ձեւ մըն ալ ֆար՝ յառաջ բերած է նոյն նշանակութեամբ եւ սակէ են ֆարու, ֆարաք (չոր) եւ ֆարում (մուր), որոնց վրայ դարձեալ երեւան կու դան ջորաքիւն եւ սեւաքիւն գաղափարներն: Իսկ ֆար նախնականին պարզականութիւնը տարակուսական համարելու, ինչպէս վերագոյն յիշատակեցինք, հզօր պատճառ մըն է՝ ֆաֆ (այրել) նոյնանշան արմատի մը գոյութիւնը, զոր կը հետեւեցնենք ֆաֆ (չոր) եւ ֆալըրաաք (խորվածի տապակ, խարխնծի) բառերէն: Նոյնպէս ունի թուրք լեզուն ֆալ (լըցիկ) եւ ֆալուրաաք (խորվել) բառերն, որոնց մէջ զ՝ հնագոյն ֆ կոկորդականին նուազումն է ստուգիւ, ուստի եւ իրաւունք ունինք զանոնք ալ հնագոյն ֆաֆ ու ֆալուրաաք ձեւերէն ծնած համարելու: Ուրեմն առանց տարակուսանաց է ֆաֆ (այրել) արմատին վաղեմի գոյութիւնն, որուն սակայն երկրորդ ֆ ձայնն անշուշտ կրճատ կրկնութիւն մըն է կամ առ առաւելն սահմանատառ մը՝ վերագոյն շինուած ք ստամականին պէս ֆարաաք բային մէջ: Այսպէս ահա կ'ունենանք ֆա արմատ մըն ալ ամենապարզ այրել նշանակութեամբ, որուն լծորդ ձայները կը գտնուին նաեւ հնդեւրոպական լեզուաց մէջ եւ հետաքրքիրը կրնան զանոնք գտնել մեր Հնդ. Նախալեզուին 112 էջին վրայ:

Կը մնայ այս անդամու հետադասութեան վերջին բառը զարն (փոր), որուն սեղականն արմատական չէ հարկաւ, զոր եթէ հանենք՝ կ'ունենանք երրորդ արմատ մըն ալ ֆար՝ փորել, սնամեջ, ուռուցիկ ջրալ նշանակութեամբ: Սոյն ենթադրական իմաստն իրականութիւն կը ստանայ երբ հոս ալ ր ածանցատառն յապաւելով՝ ֆա պարզագոյն արմատը ձեռք բերենք, որուն սոյոգ գոյութիւնը կը հաստատէ նոյնանշան ֆաֆ արմատն: Այս վերջինն ապահովութեամբ կը ցուցնեն հետագայ բառերը՝ ֆոլա (գոյլ), ֆոլաֆ (գոգ, խուռօ. փոր,

է մար նախնականին՝ մրմալ, մարի, նշանակութեամբ, եւ բովանդակուած է ի մառն դառնալ, ի մայր դարձուցանել ոճերուն եւ մառախուղ բառին մէջ: Ասոնց ամենուն մայրն է հնդեւրոպական mar քաւարի, որ շատ դուստներ ունի քոյր լեզուաց մէջ: Համեմատէ հնդկերէն մայիւա, յունարէն μέλας սեւ, մար:

անամէջ • փամփուշտ), ֆալուք (փամփուշտ • խոյր) : Աս վերջնոյն ալ հնագոյն ձեւն էր ֆաղուք, զոր ընդունելու ոչինչ ընդգիւմութիւն կրնանք ընել՝ նկատելով որ թուրք լեզուին մէջ ֆ, ղ կոկորդականք վ կամ ու ձայներու կը նուազին, ինչպէս օղմաք եւ օլմաք, ֆօղմաք եւ ֆօլմաք, սօղուք եւ սօլուք, ֆօղուք եւ ֆօլուք եւ ասոնց նմանները կը ցուցնեն : Իսկ ասոնց ղ հնչող կոկորդականին հնագոյն չհնչող ֆ էն ինչ օրինօք յառաջ գալն արդէն ծանօթ է թուրք լեզուի բանասիրաց : Ուրեմն իրաւունք ունինք ընդունելու ֆաֆ արմատ մը, զոր դարձեալ կրճատ կրկնութիւն մը համարելով եթէ երկրորդ կոկորդականն անջատենք՝ կ'ունենանք ամենապարզ արմատ մը ֆա՝ փոր, սնանեջ, ուռած ըլլալ նշանակութեամբ, որ վերջնոյն ուղղակի կամ նախընթաց ֆաֆ ձեւին ծնունդ են նուազամբ՝ նաեւ հետագայ բառերը ֆօյն (ծոյց), ֆօյ (խորշ), ֆօյու (խոր, մութ), ֆույու (հոր), ֆօյթու կամ ֆույթու (խոր, մութ, անքոյթ) : Աս վերջին բառերուն նշանակութեանց մայրն է խորոքիւն գաղափարն : Նաեւ հնդեւրոպամայր նախալեզուն ունի ֆա արմատ խորեջ, փորեջ նշանակութեամբ :

Մեր նախընծայ ուսումնասիրութեան նիւթ ընծայեցին երեք ֆառ արմատք խառնեջ, խարեջ եւ խորեջ նշանակութիւններով, որոնց սոյն ածանցական ձեւերուն հնդեւրոպական մանաւանդ հայական լծորդները գտնելու բախտն ալ ունեցանք. եւ երբ անոնց սկզբնական պարզագոյն ձեւերն ալ գտանք, կրցանք ուրախութեամբ աւետել թէ նոյն նախաւոր արմատք նաեւ հնդեւրոպական նախալեզուն անծանօթ չեն : Մենք այս քանի մը բառի վկայութեամբ թէ եւ չենք կրնար համարձակիլ վճռելու թէ հնդեւրոպական եւ թուրք-թաթարական նախազգային միութիւն մը պէտք է ընդունիլ, զոր, ինչպէս բնական է, միայն մերկ արեւսներու համեմատութենէն եւ նոյնութենէն պիտի կարենանք հետեւցնել, բայց հարկիւ քաջալերութիւն կ'առնունք մեր հետագայ հետազօտութեանց մէջ առանձինն ուշադրութիւն նուիրելու նոյն երկու մայր լեզուաց զիրենք շոշափող նմանութեան կէտերուն, զորոնք սակաւ ամփոփելով կարենանք թերեւս օր մը

հաստատութեամբ յայտնել թէ թուրք-թաթարական եւ հնդեւրոպական նախալեզուք՝ դարձեալ դուսար մըն են թուրք-թաթար-հնդեւրոպամայր լեզուի մը <sup>(1)</sup> :

(Շարունակելի)

### ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԱՄԱԿ ՄԸ

Արդի հայ լեզուիս քերականութեան մեծարոյ Հեղինակը մտերմական թուղթ մը գրեր էր « Ոսկեղէն դպրութեան ճաշակ »-ին մէկ Խմբագրին, չմտածելով բնաւ թէ սա իւր վստահութեամբ պիտի զեղծանի, ինչպէս որ ցաւով ասեանք թէ ըրաւ՝ թերեւ առանց ուշադրութեան : Նամակին հրատարակիչն անշուշտ տեղեակ էր սա բնական օրինաց թէ ներելի չէ ընտանեկան թղթերն հրատարակ հանել՝ առանց գրողին թոյլտուութեան, զոր ապահով ենք թէ պիտի չչնորհէր նա, վասն զի լոկ բարեկամական էր գրութիւնն : Այդ ծախտրդ հրատարակութիւնն ահա առիթ տուաւ այլ եւ այլ հենդնական դիտողութեանց, որոնք սակայն յառաջ եկած էին նոյն նամակին թիւրիմացութենէն :

Յարգոյ նամակագիրն իբրեւ գիտուն եւ զգայուն Հայ՝ կը սիրէ ու կը յարգէ իւր թէ հին եւ թէ նոր լեզուն եւ իրաւամբ կը դատապարտէ զանոնք, որոնք ագիտութեամբ կամ թեթեւութեամբ չեն յարգեր ու սիրեր ինչ որ յարգելի ու սիրելի է : Ինք թէեւ մատենագրած է « Արդի լեզուի քննական քերականութիւնը » (դասական գործ մը ազգային եւ օտար ձեռնհաս քննադատից անկեղծ վկայութեան համեմատ)

(1) Եփպսական-սեմական-հնդեւրոպական նախալեզուի մը գոյութեան ապացոյցը ատու նոր փորձ մը սկսած է ընել գերմանական գիտութիւնն, որ արդէն սկսած է հրատարակուիլ (Լայփցիկ, Վիլհելմ Ֆրիսքիս)՝ յասուկ ներածութեամբ եւ բառարանով : Սակայն շահ Թանկագին է մասեանն : Ձեռք կրնար արդեօք յուսալ որ լեզուաքննութեան սիրող հայ ազնուամիտ մեծաւուն մը հաճի խմբագրութեանս նուիրել սոյն մասեանն՝ ընդունելով բարալեզու շտրհակալութիւններ խմբագրէն՝ երբ սա նոյն աշխատակալը բառարանն սկսի գործածել :

ուստի եւ հզօր պաշտպան մըն է միշտ արդի հայ լեզուին, սակայն ասով չի կրնար դադարիլ բնաւ հին հայերէնն ալ պաշտելէն. ուստի եւ բնապէս մեծ ուրախութիւն կը զգայ, երբ երեւան ելլեն այնպիսիք, որոնք գեղեցիկ եռանդն ունին մեսրոպեան բարբառը մշակելու եւ զայն զերծ պահելու մուսցութենէ: Այս գովելի վախճանաւ հրապարակ ելած են ահա խնամակալք այն ամսաթերթին որ «Ճաշակ սուկեղէն դպրութեան» անունը կը կրէ: Արդ երբ մեծարոյ նամակագիրն մտերմական թղթով մը նոյն ամսօրեայ Հանդէսին մէկ խմբագիրը կը քաջալերէ այլ եւ այլ բարեկամական գովեստներով եւ կը յորդորէ հակառակորդաց տկար յարձակումներէն չվհատիլ, կը հատարէ այն գովելի գործն, որ ամէն ճշմարիտ հայ մարդու — միակ պարտքն է: Ուրեմն այս դիպուածին մէջ չէր կրնար եւ պէտք չէր այլակերպ վարուիլ Յարգելի Հայրն Այսրնեանց, թէ եւ ոմանք հակառակ կարծիք տածեն:

Այս ստիժիւ կ'ուզենք քանի մը խօսք յաւելուլ այն քրննադատութեանց նկատմամբ, որ նոյն գրաբար ամսաթերթին վրայ եղան: 'Քննադատք' մեծ նպաստ կուտան ազգի մը գրականութիւնը զարգացնելու՝ եթէ ձեռնհասութիւն ունին եւ միանգամայն զերծ են այնպիսի հիւանդութիւններէ, որոնք թոյլ չեն տար ուզիղը ճանչնալ եւ արդար դատատան կարել: Եթէ բարեկամութիւն կամ թշնամութիւն՝ քրննադատին մտաց առաջնորդներն են, ստուգիւ նա վտանգի մէջ է միշտ լաւն յոռի եւ յոռին լաւ տեսնելու: Երկիւղ չենք զգար սխալելէ, եթէ հրապարակաւ վճռենք թէ քաղաքիս մէջ մեր բանադատից մեծ մասն այս կարեւոր կէտին պէտք եղած ուշադրութիւնը չեն ընծայեր, որով երեւան կու գան յաճախ գրադատութիւնք եւ ստէպ գայթակղական բանակուիք, որոնք անպատուութիւն մըն են միշտ վիճարանից եւ անօգուտ եւ մանաւանդ թէ վիստակար ընդհանրութեան: Խեղճ ճաշակին խմբագրութիւնն այս պատճառաւ որչափ կրեց անիրաւ յարձակումներ, զորոնք իրաւամբ կրնար արհամարհել, բայց սւաղ, սխալեցաւ՝ անձին պաշտպանութեան համար դիմելով այնպիսի միջոցներու, որոնք սարսաւելլի պիտի

մնան միշտ, եւ հարարութեամբն ու անհամբերութեամբ չարաչար մտորեցաւ եւ առիթ տուաւ ոչ սակաւ իրաւացի դիտողութեանց: Մենք ասկէ առիթ առնելով իբրեւ բարեկամ կը համարձակինք խրատ տալու որ թերթն աւելի զգուշութեամբ խմբագրուի, որով հակառակորդաց գոնէ արդար կտուամբանքէն զերծ կը մնայ, եւ կը դադրին ցաւալի գրքտութիւնք: Ապա թէ ոչ արգահատելով պիտի տեսնենք միշտ թէ նաեւ գիտնականք որպիսի անարգութեան անդունդ կրնան կործանիլ, երբ թոյլ տան անձնական կրից հոսանքէն տարուիլ: Յարգ կը հնչեն ընթերցողաց ականջին մէջ այն խժալուր նախատակոծ գոչիւնք, որոնցմով երկու հակառակորդք իրենց վրէժխնդրութեան կիրքն յագեցնել ուզեցին: Բայց գոհ եղան ամէնքն անշուշտ երբ Արեւելք էջերն այդ այսպանալից բանակուսին դէմ վահեց եւ վստահ ենք թէ այլ եւս պիտի չբանայ, ուզելով ընթերցողաց ազդել միշտ պատկառանք, որ կարծենք իրեն պէս թերթի մը միակ վախճանն ըլլալու է:

## Հ Ն Դ Ե Ի Ր Ո Պ Ա Կ Ա Ն Ն Ա Խ Ա Ժ Ա Մ Ա Ն Ա Կ

Ս

### Ա Ն Ա Ս Ն Ա Բ Ո Ի Ծ Ո Ի Թ Ի Ի Ն

Զերանց երե նուաճեն կամք իւր,  
Վրնջե ձի եւ հնազանդի հզօրին,  
Յույ որ ջուայն կապել լինի անձնատուր,  
Զխրոխտ բիկունսն խոնարհեցուցանե:

Ս Ո Փ Ո Կ Ղ Է Ս

Եթէ մէկն հայական գիւղ մը մտնէ, ուր տակաւին խաղաղական կեանք շնորհուած է վայելել, կը զմայլի կը մնայ տեսնելով հզօր լանջադեզ եղն որ սլարանոցը խոնարհութեամբ կը կարկառէ լուծին, հեղիկ կոմբն որ յորդարուխ սափնքը կթուհւոյն կը յանձնէ, գեղմնախիտ ոչխորաց հօտն որ փառախէն արօտ կը խուժէ խայտալով, հաւատարիմ պահապա-

նը՝ շունն ալ ետեւէն, որ քծներով հովուին ակնարկութեանց կը սպասէ: Աս հանդէսն որ տեսնէ մարդ՝ կրնայ թերեւս կարծել թէ մարդու եւ անասնոյ սոյն յարարերութիւնն այնչափ բնական է որ երբեք այլակերպ չէր կրնար ելած ըլլալ: Սակայն այդ հեշտական տեսիլն արդիւնք է թերեւս հազարաւոր տարիներու կրթական աշխատութեանց ու վատտակոց, որոնց մեծ կարեւորութիւնն այնչափ ակներեւ չերեւար, վասն զի հանապազորդ տեսութեան ու վարժութեան զարմանք չի կրնար պատճառել: Սակայն ինչպէս որ ուրիշ նկատմամբ մը արուեստական կրակին գիւտն աննըման գործ մըն է մարդկային պատմութեան մէջ, այսպէս ալ ոչինչ նուազագոյն արժանիք ստացած է քաղաքականութեան եւ յառաջդիմութեան մասին այն ժողովուրդն, որ անտառաբնակ կամ դաշտագնաց ցուլն իւր փարտախին մէջ բնակեցուցած է նախ:

Հարաւային Գաղղիոյ խոռոչներուն եւ Բեղգիոյ մէջ, —որուն բնակիչներն Եւրոպիոյ մամուլին եւ սնգեղջիւրին ժամանակակից կ'ապրէին, եւ յղիւած կայծքարէ գործիներ եւ նոյն խի խեցեղէն անօթներ կը գործածէին, — չեն գտնուած այնպիսի սակրօտի, որոնցմէ կարենայ հետեւցուիլ թէ նոյն ժամանակն ընտանի տնասունք կոյին: Նախնի բնակիչք Գանիոյ գոնէ շունն ընտանեցուցած էին: Երբ Եւրոպացիք Ամերիկա անցան՝ միայն փերուացիք շաւա եւ ալիսաֆա կոչուած երկներն իբրեւ ընդասուն կենդանի կը ճանչնային:

Չի գիտցուիր թէ հին աշխարհի քաղաքակիրթ ազգերն երբ սկսած են անասուններն ընտանեցնել: Նեպոսի գետածորոց եւ Եփրատայ ու Տիգրիսի միջավայրաց բնակիչներն նաեւ այս նկատմամբ քաղաքականութեան ուղեցոյց եղած կ'երեւին: Նոյն խի պատմական տանգութեան սահմանն անցնելով եթէ հասնինք այն ժամանակներն՝ երբ սեմական լեզուներն ու ազգերն միութեան կապը չէին խլած դեռ, կը տեսնենք որ անասնոց նուաճումն ու բուժումն շատ յառաջացած էր արդէն: Կը գտնենք որ էշ, ուղտ, ուճ, ոչխար, արջառ, շուն եւ գուցէ թէ նաեւ ձի սկսած էին շատոնց սպասարկել անոնց:

Նոյն իսկ Հնդեւրոպացիք իրենց բաժանումէն շատ յառաջ աւելի յառաջագէտ էին այն ցեղերէն, որոնք դեռ այսօր լեռնաժայռից եւ Միսիսիի գետին մէջ լայնատարած մարգագետինները կը թափառին ջրու որսորդութեամբ: Նախկին Հնդեւրոպացին պաճարարոյժ էր, հօտն էր իր հարստութիւնն ու մարտին նպատակը, ապրուստին եւ հագուստին աղբիւրը: Տարակոյս չկայ՝ ինք ալ երբեմն ունեցած էր խոնարհագոյն վիճակ մը, եւ մինչեւ կրնայ խնդիր ըլլալ թէ արդեօք անձին զօրութեամբ եթէ դրացի ազգաց օրինակաւ հնդեւրոպական անասնաբուծութիւնն երեւան եկած է: Սակայն իութով պիտի տեսնենք ստորեւ որ հնդեւրոպամայր նախալեզուին մէջ հնագոյն ընտանի անասնոց անուններն այնչափ ընդատուն կերպարանք ունին, որ օտարութեան կասկածը բոլորովին կը փարատեն: Դարձեալ նախաժամանակեան անասնաբուծութեան մասին մեծ կարեւորութիւն ունի պախրէ (¹) բառն, որ հասարակաց հաւաքական անուն էր անասնոց եւ անոր հետ նոյն են լատիներէն pecu-s, գոթացերէն faihu, զանդկերէն եւ հնդկերէն պաու, որոնք հնդիկ պաւ (ամուր կապել, պնդել) արմատէն ածանցած են: Թերեւս ընտանի անասունները պախրէ «կապեալք, կաշկանդեալք» կ'ըսուէին այն երէոց հակադրութեամբ, որոնք արձակ համարձակ կը յածէին: Հօտը նախաժամանակին (ինչպէս վերագոյն ըսինք եւ Տակիտոս ալ կը վկայէ) միակ ու սիրական գոյքն էր եւ մեծ պատիւ ունէր աներկիւղ հոյիսն, Յուն ποιμήν, որ իր հօտն ոչ միայն անտառաբնակ գազաններէն կը պահէր, այլ եւ մարդ թշնամիներէն, որոնք դեռ կը պարծէին արջառագերծութեամբ (արջառոց յախշտակութեամբ) βοηλασία, եւ զօ-պն որ բուն կովայան

(¹) Պախրէ՝ պախու-է հնագոյն ձեւին փոփոխումն է, այսինքն որչափ կ'երեւայ եւ այլու արդէն մեկնած ենք ը՛վ ի ծնունդ է: Պախու-ց (սանձ-կաս) բառին մէջ, որ պախրէ բառին հետ լծող է եւ հին պախ, եւ նորագոյն պաւ (կասել) արմատէն ելած է, ու ծայնաւուն անվար մնացած է: Դիսողութեան արժանի է պախրէին անասուն եւ ինչք (ինչպէս լատիներէն pecus եւ pecunia) նշանակութիւնն, որմէ կրնանք թերեւս հետեցնել որ մեր հնագոյն նախնեաց ալ միակ ստացուածքն էր պաճարն, որով իրենց թէ պետք եւ թէ կերակուրը կը ճարէին

կը նշանակէ, վեդայից մէջ քազարո նշանակութեամբ դոր-  
ժածուած է, որուն հետ համեմատելու է Հոմերոսի ποιμήν  
λαών (հովիւ ժողովրդոց) խօսքը :

Բայց անասնաբուծութեան մէջ կարեւոր դերն ունէր ար-  
ջառարուծութիւնն, որ կը հետեւի նախածամանակին յա-  
տուկ մանրամասն անուններէն, որոնք արջառոց տարիքն ու  
սեռը կը ցուցնեն : Յիշատակենք հնդ. ուլիշան, գոթ ausha  
եզն : — Հնդ. սրնրա, զնդ. usarua, յուն. ταῦρος, լատ.  
taurus, Գոթ . stiuur, հին սլաւ . snur, եւ հայերէն զուար կամ  
սուար(ած) եւ ցուլ՝ վերջինը բուն հայածեւ : — Հնդ. գօ, զնդ.  
qau յուն. βοῦς, լատ. bos, հին սլաւ. գով-եկդ, նոր բարձր  
գերմ. kuh եւ հայ. կով : — Հնդ. վաան, լատ. vacca կով : —  
Հնդ. վածա, լատ. vitulus, Յուն. ἰταλός որք (հորթ), ուս-  
տի եւ իսաղիա բուն Որբասան, Որբուց տեղիք կը նշանակէ :

Կովն, որ ցլուն պէս հնդեւրոպացեղ ազգաց առասպե-  
լական գաղափարաց մէջ անձկապէս հիւսուած է, կենդա-  
նութեան ասէն կրկին պաշտօն ունէր : Մէյ մը նախածամա-  
նակին կարևատու կենդանին, մէյ մըն ալ բուն կառածիդ  
բեռնաբարձ գրաստն էր : Սպաննուելէն ետեւ միւսը կու-  
տուէր, մորթէն՝ վահան, աղեղնալար, տիկ, փոկ, գլխանոց,  
եւ այլն կը շինուէր :

Փոքր եղջերաւորաց մէջէն ոչխարն ու այծն անտարակոյս  
ծանօթ էին նախածամանակին եւ վերջինը՝ կ'երեւոյ թէ  
բնագաւառին լեռնային կողմերն աւելի կը դարմանուէր : Թէ  
մեր հնդեւրոպադարմ նախնիք այդ երկու կենդանիներուն  
ծանօթութիւնն ունէին, նախ՝ յայտնի է այն անասուննե-  
րուն միաբան անուններէն, որ շատ դուստր լեզուներուն  
մէջ կը գտնուին : Համեմատէ հնդ. ալի, յուն. ὄvis, լատ.  
ovis, հին բարձր գերմ. auwi, հին սլաւ. ոլլոմա, եւ հայե-  
րէն աւ-դի-ի-ի Դարձեալ հնդ. աջա, յուն. αἴζ, եւ հայերէն  
այծ : Երկրորդ՝ որ ասոնց ընտելացումը կը յիշատակուի  
հնդեւրոպատոհմ ազգաց քաղաքակրթութեան պատմութեան  
հնագոյն դարերուն մէջ, ինչպէս Րիգվեդայի Հնդկաց, Աւ-  
եստայի Երանեանց, Հոմերոսի Յունաց եւ հին Հռովմայե-  
ցեաց քով եւայլն :

Այս երեքցեղեան կենդանիներն՝ արջառն, ոչխարն ուայծ թէ եւ չկարենան զլացուիլ Հնդեւրոպացւոց ամենահին ժամանակին իբրեւ ընդասուն կենդանիք, անդին հիմնական կտակած կրնանք տածել միւս չորքոտանիներուն ընտանութեան վրայ, որոնք հիմայ շատ ազգաց գեղացիներուն գաւիթն ու գոմքը կը բնակին: Եթէ ընտանի խոզէն սիսինք, թէ եւ ասոր անունն ալ Հնդեւրոպացւոց շատ լեզուներուն մէջ կը գտնենք, — յուն. ὄσ, լատ. sus, հին բարձր գերմ. sū, հին սլաւ. սվինիյու, եւ Զնդ, հնդ. թերեւս նաեւ Հնդ. սն-կարս (կինձ, վարսզ) . նոր պարսկ. آغ եւ հայ. խոզ, սակայն խոզարածութիւնն անծանօթ է վեդայի եւ Աւեստայի, նոյնպէս նախնի Սեմացւոց ու Բաբելացւոց: Ընդհակառակն հարեւանցի հայեցուած մը Ողիսեւսի խոզից հարըստութեան, կը հարկադրէ ընդունիլ թէ համերակամ դարուն ծանօթ էր խոզը, միայն թէ արջառն, ոչխարի եւ այծի համեմատութեամբ պոհի համար միայն շատ ցանցառ գործածութենէն կրնայ հետեւցուիլ թէ Յոյնք այս կենդանին յետոյ ճանչցած են: Նոյնպէս Իտալիոյ մէջ հին ժամանակէ վեր ընտանեցուած կ'երեւի խոզը, վասնզի խոզացրոց solիև (suovetaurilia) ամբողջացուցիչ մասն էր: Եթէ այս յարաբերութիւնները մտածենք, եւ նկատենք նաեւ, որ Եւրոպայի Հնդեւրոպացւոց լեզուներուն մէջ նոր եւ նախապէս ստուգիւ խոճկոր նշանակող — յուն. πόρος, լատ. porcus, հին բարձր գերմ. farah, հին սլաւ. պրասեև — բառ մը երեւան կ'եւլէ, ան տուն կրնանք ենթադրել որ խոզարածութիւնն հողագործական բազմապատիկ յառաջդիմութեանց հետ եւրոպական Հնդեւրոպացւոց մէջ նախ սկսած է տարածուիլ, վասնզի խոզն աւելի նստող եւ հողագործ ժողովրդեան մէջ կրնայ դարմանուիլ եւ հանգիստ բնակարան գտնել:

Քաղաքակրթութեան պատմութեան մէջ կարեւոր խնդիր մը լուծուած կ'ըլլայ եթէ կարենայ որոշուիլ թէ ձիւն, զոր Հնդեւրոպացիք անտարակոյս կը ճանչնային, — հնդ. սսվա, զնդ. սսպա, յուն. ἵππος, լատ. equus, հին բարձր գերմ. ehu, լիթ. aszwa, — արդեօք ընտանի անասնոց կարգն անցած էր կամ թէ Հնդեւրոպացիք ձիադարձմանք էին ար-

դէն : վասն զի աս աղնուական երէին նուաճումը , որուն նուսին վրայ անվեհեր հեծեալը կայծակի արագութեամբ կը պանայ սմբակատորի , նախատոհմի մը փայլ ու փառք եւ յատուկ նկարագիր կը շնորհէ : Աս նկատմամբ վճիռ մը տալու մենք չենք համարձակիր , միայն այսչափ կրնանք տեղեկացնել թէ թեր ու դէմ շատ հմուտ լեզուագէտ անձինք գրած են , թէեւ անոնց կարծիքն աւելի հաւանական կ'երեւայ մեզի , որոնք խնդրոյն ժխտական կողմը կը միտին : Դարձեալ աս մասին դիտողութեան արժանի կէտ մըն է կարծենք՝ նոյն կենդանւոյն հասարակաց անուան մեր հայարուն հնադրոյժ լեզուին մէջ պակսիլը . վասնզի առայ , որմէ շատ բարդ բառեր ունինք , — առայարէզ , առայատակ , առպպէն եւայն — նոր պարսկերէն աս բառն է : Թէ այս երեւոյթն արդեօք լի պատահականութիւն մըն է եթէ իրաց հնագոյն կերպարանքը կը ցուցնէ , այդ սլիտի քննենք երբ հայական նախաժամանակին վրայ ճառենք :

Ձիավարութիւնն ոչ Հոմերոսի Յունաց եւ ոչ Րիգվեդայի Հնդկաց ծանօթ էր , իսկ Ալեհասայի Երանեանք որ նոյն արուեստին հմուտ կը հանգիստանան , հաւանական է որ շուրջ թափառող թուրք - թաթարական ազգերէն սորված ըլլան :

Դարձեալ ձիավարութեան բացատրութիւններն ազգակից լեզուները նոյն չեն գործածեր եւ համեմատութեամբ նոր են ակներեւ յուն . ἵππεύω ձիախարէչ եւ ἵππεύς ձիաւոր , լատ . equitare եւ eques , իսկ նոր բարձր գերմ . reiten կը նշանակէ բուն վարէչ , կորաչ , յուն . φέρεσθαι . նոյն իսկ Տակիտոս , որ Գերմանացւոց ձիավարժ մէկ տոհմն ալ գիտէ յիշատակել , ասոնց հետեւակ զինուորն աւելի յաջողակ կը ցուցնէ — plus penes peditem roboris . Դարձեալ ձին եթէ նաեւ իբրեւ կառածիգ երկվար գործածուէր , կարծեքու չէ թէ ծանրաբեռն կառաց կը լծուէր , — այս պաշտօնն եղը կը վարէր — այլ հնագոյն Յունաց , Հնդկաց եւ Երանեանց սովորութեան համեմատ՝ Հնդկերոպացւոյն արագապալաց մարտակառքը կամ թեթեւաչու վաչէն կը ձգէր :

Թէեւ այսպէս սարակուսական մնաց ձիուն իբրեւ հեծուների եւ կառածիգ անդրուար գործածութիւնը , սակայն չի

կրնար կարծենք ուրացուիլ՝ որ նախաժամանակին մէջ գոնէ կէս վայրենի վիճակի մը մէջ երամովին կը դարմանուէր (մեր ապագանարակն բառն արժանի է դիտողութեան աս կողմանէ), վասնզի միան ու կաթն Հնդկերոպացին իբրեւ սնունդ կը գործածէր: Գարձեալ ինչպէս որ ընդունելի է թէ Արիք ճիպուածութիւնն սկսան գործադրել երբ դեռ մէկ ժողովուրդ կը կազմէին, այսպէս ալ հաւանական է որ նաեւ եւրոպայնակ Հնդկերոպացոց մէջ նոյնն այնպիսի ժամանակ մը տարածուած ըլլայ, երբ լեզուաւ դեռ շատ մօտ էին իրարու: Դիտելու արժանի է որ այսինք ինչպէս խոզի (խոճկոր) նոյնպէս ձիու կորիւնն յատուկ բառով կը բացատրեն որ իրենց հասարակաց, իսկ Արեաց անձանօթ է — Յուն. πῶλος, գոթ. fula ձիու կորիւն:

Հնդկերոպացիներէն յառաջ ձին իրենց սպասուորութեան սկսած էին գործածել նախազարմ Սեմեանք, որոնց պատերազմաց մէջ մարտակից նժոյգ մըն ալ կը դանէ Ֆ. Հոմմել: Ասկէ զատ Եգիպտացոց ձիու առած անունն ալ Սեմեաններէն փոխառութեան կասկած կուտայ: Իսկ թուրք-թաթարական վաչկատուն տոհմերն ալ Հնդկերոպական ազգաց պէս հասարակաց բառ մը ունին որ նոյն է ճչգիւ մեզի ծանօթ թուրքերէն آ پաւին հետ, եւ անուանուած է այսպէս آ آ նեսեղ եւ آ آ nusնուշ բայերուն ար արմատէն, ուստի եւ այս ժողովրդոց մէջ ձին իր յորջորջումն առած է որոտընդոս ընթացքէն, որուն նման նշանակութիւն մըն ալ կը ցուցնէ Հնդկերոպացոց հասարակաց բառն արւիա, ար (սրանալ, սլանալ) արմատէն՝ իբրեւ արշաշաւոյր, արընրաց կենդանի ըմբռնուելով:

(Շարունակելի)

ԱՅՐԻ ՄՕՐ ՄԸ ՎԵՐՁԻՆ ԱՄԻՍՆԵՐՆ ԶՈՐ ԿԸ ՊԱՏՄԷ ՈՐԲ ՄՆԱՅԱԾ ԱՂՋԻԿՆ

(Շարունակութիւն)

Օր մըն էր որ մտքէս յիշատակն հանել չսիրտի կարենամ երբեք: Ամբողջ ցերեկն ուսմամբ աշխատելէն ետեւ՝ իրիկուան դէմ հրաման առեր դասի ընկերուհիներուս հետ ելեր

էի մօտիկ դաշտն որ հոգի առնունք : Հոն առուակի մը քով  
հանգչեցանք , մեր չորտրեկ հացն սկսանք ուտել , զոր քաղցր  
խօսակցութեանց աղը կը համեմէր : Սակայն ոչինչ հեռի մենէ  
անդադար հոսող վտակն այնպիսի խորին տպաւորութիւն  
թողուց վրաս՝ որ մեկուսի երթալով սա քանի մը տողերն  
յօրինեցի վուժով եւ տուն դառնալէն ետեւ կարդացի Մօրս  
գիշերն :

Արեւմար քի ստեն էր ,  
էի մտքով շատ յոգներ ,  
Անտառն ելայ որ հանգչիմ ,  
Անցնեմ քաղցրիկ վայրկեաններ :  
Շողայր երկինց կապուտակ ,  
Փչէր հովիկն անոյշ տաք ,  
Հեզ կարկաչով ալ սահէր  
Քովէս առուակ մը յստակ :

Ա՛ռուակ , ըսի , է՛ր այդպէս ,  
Գիշեր ցերեկ ոյժ թափես ,  
Պահ մը դադար առ խնդրեմ .  
— Դադար , ըսաւ , ծոյլ եմ ես :

Այս պատասխանն որ առի՝  
Սիրտս իմացայ թէ սառի .  
Անթախար հիացած  
— Ծոյլ ես , Մաննիկ , գոչեցի :

Դո՛ւն ծոյլ , գոչեց տրամազգած Մայրս յանկարծ , համ-  
բուրելով զիս գորովալից , զքեզ ծոյլ կոչել յանձն չեմ առ-  
նուր ես : Այսպէս սրտայոյզ բողոքելէն գուշակեցի որ հաւ-  
նած էր քերթուածիկս , բայց պատասխան մըն ալ ընդու-  
նելու բնաւ չէի սպասեր ստուգիւ : Երկրորդ օրն իրիկուան  
դէմ երբ վարժարանէս դարձայ , կանչեց զիս մեղմով եւ քո-  
վը նստեցնելով : Աղջիկս , ըսաւ , սա գիշեր ալ ես քեզի կար-  
դալիք ունիմ : Մեր աղքատիկ ընթրիքն ըրինք , օգն հան-  
դարտ էր , երկինքն ալ պայծառ , բիւր սաստկուռք կարծես  
Մօրս զարմանալի սէրը կը դիտէին եւ քաղցրիկ նուագը  
լսելու պատրաստ կը կենային : Ձեռքն առաւ Մայրիկս քնարն ,  
զոր շատ փափուկ կը զարնէր , աչերն երկինք վերուց աստղ-

ներուն, անոյշ ու մեղմիկ ձայնն ալ տալով մօտիկ անտառին՝  
սկսաւ գեղգեղել.

Գիշեր կ'իջնէ, մութ սրտէ .

Կուտան հրաւէր ջինջ օդէ  
Առուակի մը հեզ կարկաչք՝  
Որ քուն մտնեն ամէն աչք :

Բայց հոս տնկանս մէջ միայն  
Այն Առուակին հեզիկ ձայն  
Օրիորդի մը գրչի  
Ձի տար դադար սր հանգչի :

Վառած աղօտ մի լուսիկ  
Պարկեշտագեղն այն կուսիկ,  
Դիսնաց նստած մօրն անվիշտ՝  
Լուիկ մնջիկ գործէ միշտ :

Սպասէ Առուակն որ դադրի՝  
Աստղներուն լոյս մարի,  
Որ ինք դադար տայ գրչին,  
Կամ թէ աչկունքն ալ հանգչին :

Բայց, ո՞վ աղջիկս, Առուակին՝  
Դադար է մահ անմեկին .  
Եթէ դադրի կը ցամբի,  
Ձէ՞ միշտ շարժումն իւր հոգի :

Այլ դու պէտք է առնուս ոյժ .  
Հանգչէ՛ գաւակս, քունդ անոյշ .  
Ըլլան աստեղք հովանի,  
Հսկէ միշտ վրադ Տէր երկնի :

Պիտի չզարմանաք եթէ ըսեմ որ խանդակաթ Մօրս ույն  
սրտաբուխ ու սրտաշարժ բառերէն սաստիկ յուզուած՝ մայ-  
րենի պարանոցն ինկայ արտասուալից՝ կրկին ու կրկին համ-  
բուրելով գունատ այտերն եւ չէի կարծեր որ աշխարհիս մէջ  
դուստր մը գտնուի քան զիս երջանիկ : Սակայն ո՞վ անկայ-  
ուն երջանկութեանս, որ սահեցաւ ընկզմեցաւ դառնու-  
թեանց ծովն : Եթէ երբեմն աշխարհիս դստերաց երջանկա-

գոյնն էի թերեւս , ստուգիւ ամենաթշուառն եմ հիմակ՝ ան-  
զուգական մօրմէ մը զրկուելով այսպէս : Բայց դու , վշտա-  
հար Մայրս , անվիշտ կը կոչես զքեզ . . . : Այն յորդաբուխ  
սէրդ որով ողորած էիր զիս , անշուշտ կը մեղմէր երբեմն  
վշտացդ հրոյն տասին ու տառապանք , որով գիտեմ կը տօ-  
չորէր միշտ սիրտդ անսպառ :

Ո՛վ մայրենի սէր ,  
Աշխարհիս մէջ ո՛ւր  
Նմանդ ենք տեսեր .  
Դո՛ւ անչէջ ես հուր :

Լսեցէք մարդկան դատերք , չէի կրնար ես մօրս սէրն ըմ-  
բռնել երբ կենդանի էր դեռ , թերեւս հիմակ ալ ձեզի ան-  
ըմբռնելի մնայ ցաւս զոր կը զգամ մօրս մահն ողբալով : Ո՛հ ,  
թոյլ տուէք լամ . . .

Կրնա՞ք հարցնել թէ դառնապէս  
Ինչո՞ւ այդչափ արցունք թափես .  
Չընէ՞ մէշտ ողբ  
Աղջիկ մը որբ :

Ողբ է որբին հաց , ջուրն ալ է արտաւք ,  
Շնչէ նա թափսիծք , կեանքն է բոլոր սուգ :

Ամէն հեղ արեւ  
Երբ ծագէ այգուն ,  
Բնութեան տայ բարեւ ,  
Փարսաէ մութ քուն ,  
Մաղթէ բարեւոյս ,  
Ամենուն տայ յոյս ,  
— Անլոյս զարթնում ես ,  
Սիրտս անյոյս մնայ .  
Յիշեմ թէ մօրմէս  
Ձրկեց անխնայ  
Բախտ անողորմ զիս՝  
Ձիս հէք որբուհիս :

Կրնա՞ք հարցնել թէ դառնապէս  
Ինչո՞ւ այդչափ արցունք թափես .  
Չընէ՞ միշտ ողբ  
Աղջիկ մը որբ :

Իմ քաղցրիկ արեւ ,  
 Ո՛վ Մայրս , երկնից տակ  
 Ո՞ր ամպի ներքեւ  
 Մածկեցար հիմակ •  
 Թանճրամած գլխեր  
 Իմ չուրջ է իջներ :  
 Ո՞չ գայ պիտի օր  
 Որ դու սեւ ամպեր  
 Ցրուելով հզօր՝  
 Մագիս լուսարեր՝  
 Դասերդ լալագին  
 Երկնապիչ աչքին :  
 Արեգական բոց  
 Երբեք չի մարիր •  
 Իւր կենաց հնոց  
 Վառի լուսալիր •  
 Ապրի միշտ անմահ ,  
 Չունի ոչինչ ահ :  
 Իսկ , Մայրիկ , քու լյս  
 Շիջաւ փութով յոյժ •  
 Ունէի ես յոյս  
 Թէ աչերս վատոյժ  
 Պիտի ողորեն  
 Աչուիդ լուսեղէն :  
 Շատ եմ ես խարուեր ,  
 Ո՛հ • պատեց բոլոր  
 Աչուիս խոր ստուեր ,  
 Ա՛լ ոլոռ ոլոռ  
 Ձերմ արցունք կաթեն ,  
 Ժամն հասաւ արդէն :  
 Կրնա՞ք հարցնել թէ դառնապէս  
 Ինչո՞ւ այդչափ արցունք թափես :  
 Չընէ միշտ ողբ  
 Աղջիկ մը որբ :  
 Խօսեցէք արցունքս փոխանակ լեզուիս , դուք թերեւս

կարենաք փոքր ինչ մեղմել սրտիս տապն, որով կեանքս սլի-  
տի սպառի օր օրէ : Սակայն զուր եւ անգօր են նաեւ ար-  
տասուք . պիտի հատնի արցունքս ալ, խիկ ցաւս է անսպառ :  
Մայր, ցաւով տուած կեանքդ պիտի անցընեմ սիրով ցաւա-  
զին, մինչեւ որ զայն կնքեմ անցաւ եւ դամ միանամ հետդ  
երկինք եւ հոն միատեղ վայելենք երանութիւնն, որուն հոս  
վայրապար սպասեցինք :

Մօրս հետ բարեբախտ կարծէի ըլլամ,  
կարծէի անմահ թէ զիս ու թէ զինք .  
ինք այժմ մահազերծ խնդայ հոն երկինք,  
ես հոս մահագրաւ մահն իր նստեր լամ :

( Շարունակելի )

## Պ Ա Ն Դ Խ Տ Ի Ն Գ Ի Շ Ե Ր Ք

ՓԱՌՔ ՈՒ ՓՈՇԻ

Փառաց անգուսպ տենչանքն որ աշխարհակալաց սրտին  
տիրած եւ զանոնք դրգուած է բիւրաւորաց կեանքն իրենց  
անյագ թուրին զոհել, անդ ու դաշտ առաթուր կոխել եւ  
աւերակաց վրայ յաղթութեանց արիւնալից գրօջը պարզել,  
սա խորհրդածութիւնս յորդորեց թղթի աւանդել :

« Հողն ուստի աւնուած են մարդիկ՝ տես ելեր օդն է  
բարձրացեր : Հով մըն էր բարձրացուց, սակայն գիտենք հո-  
վեր միշտ չեն տեսեր : Մարդ այդ փոջուց հայելոյն մէջ թող  
իւր վախճանը դիտէ : Բարձրացէ՛ք որչափ կրնաք հողածին  
մահկանացուք, ցորչափ կը փչեն յաջողութեան հողմունք,  
չողացէք քանի որ արեւ կայ եւ կը տեսնուիք : Բայց հարկաւ  
պիտի խոնարհիք իջնէք գետին՝ երբ օդն հանդարտի, անե-  
րեւոյթ պիտի ըլլաք՝ երբ գիշեր վրայ հասնի եւ ամենայն  
ինչ ծածկէ : Ի՞նչ են աշխարհիս մեծութիւնն ու փառք, ե-  
թէ ոչ մրկալից օդի մէջ բարձրացած փոշի, զոր մահուան  
հանդարտութիւնը դարձեալ հող կ'իջեցնէ եւ մուացութեան  
թուխ ու թանձր քողով կը ծածկէ : Հզօր աշխարհակալաց

օգտճեմ փաշայն միթէ չէ՞ մնացորդ հողն , զոր արդ կը կո-  
խենք կ'անցնինք անխնայ եւ անզգայ :»

Այս մտածութեամբ զբաղած երբ տշխարհիս բոլոր ու-  
նայն շքեղութեանց վրայ միաքս կը յածեցնէի մասենիկ մը  
կարգալով , սրտաշածօրէն դէմս ելաւ ծանօթ սիրուն քեր-  
թուածիկն , որու մեծ ախորժով թարգմանութիւնն ըրի փու-  
թով :

## Տ Ե Ր Ե Ի Ի Կ

Խեղճ Տերեւիկ դու ցամաք ,  
Բունէդ զատուած ո՞ր արագ  
Դիմես երթաս : — Չեմ գիտեր ,  
Խլեց մորիկն երէկ դեռ  
Կաղնին որ էր իմ նեցուկ :  
Իրենց շնչովն յեղյեղուկ  
Մերթ անոյշ հով , մերթ հիւսիս  
Այն օրէն վեր տանին զիս  
Անտառէ դաշտ , լեռնէ ձոր :  
Հողմն ուր մղէ՝ դար թէ խոր՝  
Երթամ անձայն , անխափան՝  
Ուր որ երթայ ամէն բան ,  
Տերեւն ինչպէս պերճ վարդի ,  
Նոյնպէս խոտիկն ալ յարդի :

## Մ Ա Ր Ա ՞ Խ Թ Է Մ Ա Ր Ո Ի Խ

Թէեւ մարախ միջատին անուան քով գտնուի մարախ  
մանաւանդ թէ մարախ նոյնաձայն բառ մըն ալ մասնուսակ  
նշանակութեամբ ( որ սակայն յետին դարերու գրութեանց  
մէջ միայն երեւան կու գայ ) . թէեւ Մշեցիք կամ այլք հա-  
մարին թէ Յովհ . Կարապետին անսպասի մէջ կերածն այս  
բոյսն էր եւ ոչ այն միջատն , սակայն այս նկատմամբ վերա-  
դոյն յիշուած բառերուն վրայ յենլով խնդիր բնաւ չի կրնար  
յուզուիլ , քանի որ հայերէնն յունարենէ թարգմանութիւն

է եւ յոյն բնագիրն ἀρχίς բառը կը ցուցնէ եւ սա ըսկ մարախս կենդանին կը նշանակէ: Ուրեմն սխալած է անմտազրու-  
թեամբ՝ մարախս թե՛ մարուխս տետրակին հեղինակը:

## Ս Խ Ա Լ Գ Ո Ր Ծ Ա Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

ԱՐԴԻ ԼԵՁՈՒԻՍ ՍԷՋ

Կ'ուզեմք, կ'ընեմք, կ'ըլլամք:

Ոնցած ամսաթերթիս մէջ ինչ պատճառ որ յառաջ բե-  
րինք արեւն ինչ (աւելցուր՝ արեւն ոք) ոճը դատապարտե-  
լու, նոյն կամ նման պատճառ մըն ալ կը ստիպէ զմեզ նաեւ  
այս խորագրով նշանակուած գործածութեանց դէմ՝ դատա-  
պարտութեան արդար վճիռ բերելու: Արդի լեզուիս այն եւ  
այնպիսի ձեւերուն վրայ մ'փոխանակ և ձայնի այնպէս ան-  
յարմար է, ինչպէս նոր կապերտ մը հինցած ձորձի վրայ,  
թէ եւ հոս կապերտն հին է, եւ ձորձը նոր: Հին լեզուին  
յուզեղ, առնեղ եւ շինեղ (եղանեղ) բայերը փոխուելով տա-  
կաւ՝ ուզեղ եւ ընեղ եւ ըլլալ նուազեալ ձեւերն առած են  
մեր գաւառականին մէջ, որ միանգամայն շրթնակուն մ'ըն-  
գականն, որովհետեւ հնչելն աւելի դիւրին էր, և ատամնա-  
կանին դարձուցած է: Արդ անաստեղ այս փոփոխութեան  
դէմ զոր մեր լեզուին բնութիւնն յառաջ բերած է, բնական  
օրէնք մը բռնադատել է, եւ այս ստուգիւ դատապարտելի է:  
Այսպիսի անբնական ձեւեր որ բաւական յաճախ կը գոր-  
ծածուին ցարգ՝ նոր բայերն հնաձեւ խոնարհելով, զգա-  
յուն Աշխարհաբարեանի մը գրչէն բնաւ չեն կրնար սպրդիլ  
ելլել: Բայց նաեւ բանասէր Գրաբարեան մը մեծ խնամով  
զգուշանալու է նոյն կարգի գործածութիւններէն, վասնզի  
թերի բանասիրութեան գիւտ են: Աշխարհաբարեանն եթէ  
գործածած լեզուին գիտութիւնն ունի՝ պէտք է յարգել ար-  
դի լեզուին այն ամէն ձեւերն, որ ոչ տգիտական խանգա-  
րում այլ բնական փոփոխում են, որպիսի են կ'ուզեմք, կ'ը-  
նեմք, կ'ըլլամք: Եւ այն: Իսկ Գրաբարեանն՝ եթէ ականջին

քաղցր չեն հնչեր նոյն նորակազմ գողարիկ ձեւերն, լաւ է հին լեզուաւ գրէ եթէ լաւ կրնայ, քան թէ արդի լեզուն խանգարէ՝ բառի նոր ձեւ մը հնաձեւ կերպարանելու ստիպելով:

Մեր ըսածներէն կը հետեւի հարկաւ՝ ամէն բայ որ հին լեզուին ամբողջական ձեւն այլայլած է այս կամ այն կերպով՝ ոչ մ'այլ և կրելու է յբ. առաջին դէմքի ֆ ձայնէն յառաջ. այսպէս կը գտնենք (գտանել), կ'ըսենք (ասել), կը գտնենք (գարհանել) եւ այլն, որոնք՝ որովհետեւ իրենց նախնական ձեւէն բաւական օտարացած են, եթէ հին ոճով խոնարհին՝ ախորժելի չեն հնչեր զգայուն լսելեաց եւ սխալ են: Բայց գրեթէ նոյնչափ անախորժ կը լսուի երբ ըսուի նաեւ կ'երթամք, կ'ուսենք, կը խաղամք եւ այլն, թէեւ ասոնք իրենց հին ձեւովն անարատ սահուած են. վասնզի կը նորաձեւ մասնիկն հնաձեւ խոնարհում չի կրնար քոյն հանգուրժել:

## Ա Ձ Դ

Ընթերցողք հաճին առաջին թերթէն ուղղել հետագայ տպագրական վրիպակներն, որոնց ուղղները փակագծիւ նշանակուած են: Էջ 19 փոքր լեզուաց (քոյր լեզուաց). — 50, ֆիռա (ֆին). — Կարեւորութիւն չունի յիշատակել զրախային սխալատիպ բառն, էջ 28, զոր ամէն ընթերցողք առաջին տեսութեամբ ուղղած եւ զրախային կարգացած են՝ քննադատէ մը զատ, որուն տգիտութիւնն, որչափ կ'երեւի, չատ թանձր է:

## Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ա. Կրթական վիճակ սեր: Բ. Հայ վարժիչք եւ  
Վարժարանք Ի Կ. Պոլիս  
Գրեց Յ. ՈՍԿԱՆ

Սոյն տետրակն ջինջ հայելի մըն է մեծարոյ Հեղինակին բարոյասիրական ու ազգասիրական զգացմանց: Այսպիսի հոգւով անձինք կը մաղթենք ազգիս: